

ԿՐՈՇԱԾԿԱՆ

ԺԱՄԱՆԱԿԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Կրօնական բաժնի մը մէջ այս վերնազիլը տարօրինակ է քիչ մը, քանի որ վարժութիւն եղած է մեզի նոր Տարիին նայիլ միշտ հաճոյքներու սեղանէն, և ուրախութիւններու զիդուած փափաքներ վերապահել այդ օրուան։ Չունինք նոյնիսկ մասնաւոր կրօնական արարողութիւն՝ այդ օրուան յատուկ, որով լոկ աշխարհիկ հանգամանքով մը կուգայ ան մնագի, մինչեւ իսկ իր հետ բերելով հեթանոս օրերու սովորութեանց ձեեր ալ, որոնց սուսերին ներքե հեռու խորհուրդով մը կը պարուրաւինք ամէնքս, զատորչելու համար տարուան այդ օրը իր բազմաթիւ միւս ընկերներէն։

Նոր Տարիին այդ բոլոր հանգամանքներուն կը խառնուի սակայն բան մը մեր զգացումէն, մեր յոյսէն, մեր ուրախութիւնէն ու տրտութիւնէն, անրացատրելի բոպէ մը կը հագնի ան, որ խորհուրդն իսկ է, սրտազեզ յորդութեամբ մը քօլարկուած։ Այդ խորհուրդը իր հանգրուանը կը գտնէ կրօնական պահի մը բացատրութեամբ, ու կը մտնինք հայեցողութեանց զիծերէն ներս՝ քակելու համար ծալքերը այդ զգացումնն, որ տարբեր չէ բնաւ կրօնականէն, ու կը բնայ բացուիլ անոր լոյսին ցոլացումին մէջ։

Այդ իրողութիւնը ուրեմն իրաւունք կուտայ դիտել տարիին աւելի իրական գետինէ մը, որմէ կը շահի՛ ան միայն, ու կը ձերբազատէ մեզ աւանդութեան կրկնութեամբը մեզի բերուած թեթև մերձեցումէ մը անոր, քանի որ այդ օրը առանցքն իսկ է կեանքի առեղծուածին չուրջ կատարուած խորհրդադութեանց խտացած մէկ պատկերին։

Նոր տարին, անիկա մեր իմացումին յարաբերութեամբը շինուած, ու ժամանակին խաղերուն մէջ ապաստան գտած նոր մըն է, ոչինչ տարբեր անցեալ տարիին նորէն, որ կինցաւ, զոր կինցուցինք առանց երբեք կարենալ նորոգելու զայն անգամ մըն ալ, ու կինցածի յանցանքը պատրուակելով անոր վրայ՝ նետեցինք մէկ կողմ,

նոր ատաղձներու վրայ փորձելու համար մեր՝ ժամանակէն պարտուած կարողութիւններուն վաստակը։ Առանց մեր հասկացողութեան յանցանքին չկայ ուրեմն տարիին նորն ու կինը, բայց կայ զայն հինցնելու մեր մեղքը, ու նորոգելու կամ նորոգ պահելու առաջնութիւնը, անկախ ժամանակին սահանքէն ու փլուզումէն, ինք իր մէջ նոր, մեծ ու յաւերժական։ Վասնզի տիեզերականութեան յարաբերութեամբը տարիի մը անցումը կամ զալուստը անհռունութեան մէջ քայլ մ'իսկ առնել չէ բնաւ, մեր իմացումին մէջ յառաջդիմութիւն մը արձանապերելու համար անոր անունով, եթէ մահուան հանգէսին հասնելու իրողութիւնը՝ այդ զարգացումէն անցնելու պարտազրութեան մէջ չզնէ զմեզ, ու եթէ անցեալին աւերակներէն չնայինք ապագային բերելիք նոր կարելիութեանց վրայ։ Եթէ այդպէս, ուրեմն ամէն օր նոր տարիի մը առաջին օրն է, կինին կորուստին վրայ՝ սուզի ծաղկի մը, պարտուած՝ ժամանակէն, եթէ զանիկա իր ատենին քաղելու երջանկութիւնը մեր իմացուութեան բերուած օժիտը չեղաւ։

Չունինք միջոցը զերծ մնալու ժամանակին փլուզումէն։ Ամէն ինչ իրն է։ ու մենք՝ իր հիւրերը, մեր թշնամիին սեղանին չուրջ շարուած։ Կը թաւալի այդ սեղանը, ու ինչե՛ր կը տանի իր հետ, զանոնք հինցնելէ յետոյ, զանոնք մերկացնելէ ետք իրենց ժափտէն ու գեղեցկութիւնէն։ Բայց տակաւին ունինք երջանկութիւնը նայելու տարիին օր կ'երթայ, և աւելին՝ ողջունելու տարին որ կուգայ, վասնզի ամէն անցնող տարի եկողին նորութեան ու գեղեցկութեան ազգարարն է միայն, ժամանակին անապատին մէջ զետեղուած ովասիս մը՝ կանաչներով զարդարուած, հոգ չէ թէ յուզարկաւորը կինին, որ կը քալէ գէպի սգաւոր ափերը մոռացումին։ Բայց երիտասարդ է ան հիմա, ու ծաղկիներ կը հաւաքէ իր ոտքերուն տակէն կեանքի հեւքով մը զարդարելու զանոնք։

Բայց չըլլայ որ մանուկի մը միամիտ հետաքրքրութեամբը մօտենանք անոր, դիտելու երջանիկ պահը այդ տեսարանին, ուր ծաղկազարդներ կը բռնկին ու աստղերը կուլան վերէն իրենց կուրծքէն հեռու բուսած այդ ծաղիկներուն համար։

Ակնթարթներու պարն է միայն այդ տեսարանը, և ժամանակի հիւլէները զիբար կը հալած են մեր մազերուն սպիտակներէն ապարանքներ շինելու համար իրենց շիրիմներուն չուրջ: Վայ եթէ ինկաւ մարդը հմայքներու խարկանքէն հիւսուած այդ քունին մէջ, որովհետեւ մահուան զանգակներէն միայն պիտի կարենայ արթննալ իր ննջարանէն բացուած գերեզմանը դիտելու համար հիմա: Ահ, մեր սպասումին կը նայի մահը՝ համելու համար մեզի, ու վերջին բոսէին միայն պոռալու իր սովորական հեգնանքովը թէ չկայ սպասում, պէտք է սկսիլ արշաւը որեւէ ատեն, որեւէ կէտէ:

Հեղուութիւն մըն է գարձեալ մեր պայշմանաւորած նոր տարին, ստեղծուած՝ առանց առնելու հաւանութիւնն ու կամքը ժամանակին, որուն օրէնքներէն դուրս պիտի մնայ ան խապառ, ի՛ր օրէնքներով դատելու կրկին մեր գործերն ու տօնները:

Մէկ անգամ միայն պիտի տայ ժամանակը իր նոր տարին, տարածելով զայն մեր ծնունդէն մինչեւ մահը երկարող ճամրուն վրայ, ուրկէ քալող մարդը զիտակցութիւնն ալ պիտի մոռնայ հաւանաբար անոր, եթէ մահը, որ պէտք է դայ, իր դաժան ծիծաղը չնետէ մեզի՝ վերջացող տարիի իր գուռոք փակելով մեր վրայ, առաջին և վերջին զանգամը:

Աւ կ'անցնի ժամանակին մէջ նետուած այդ գարունն ալ, որ եղաւ կեանքը մարդուն, կարձ՝ ծաղիկի մը չափ, առանց զարդարուելու միշտ անոր գեղեցկութեամբը, բայց ապրելով շարունակ ժամանակին ցուրտին մէջ ու սպառնալիքին տակ:

Ստրջանքը կը սահի հիմա հոգիներէն ներս, երբ վերջին հանդէսին՝ նոր փափաքներ ու սէրեր կուգան շար ի շար, իրենց իրաւունքի պահանջով՝ մեկնած յոյսերը քրքրելու անհետացած կարելիութիւններուն, ուր ծաղիկ մ'ալ իրենք կրնային աւելնալ ա՛լ խամբած այն դարսատանին մէջ, որուն հմայքին օրօրուններուն վրայ զիւթանք մը կը խայտար երբեմն, հովերուն ցանուած զգլիսանքի ծավիրէն: Որքան միամիտ է մարդը, երբ կ'ուզէ ետ նայիլ հիմա գերեզմաննոցի պարիսպներուն արգելքին առջև, մինչ կրնար առա՛ջնայիլ ատենին՝ անշիրիմ հորիզոններուն զիմաց, կրակ մըն ալ ինք ցանելու ամպերու հրդեհին մէջ:

Ժամանակէն հեռու ու անծանօթ ապած մեր ստրջանքին քայքայումը կուլանք այժմ, եթէ կ'սպասենք վախճանին, որ պիտի պսակի ամէն ինչ, ինք ալ իր կարգին պսակուելու համար իր վախճանը յօրինող ժամանակէն:

Որովհետեւ, իրողութիւն է այլեւ, թէ մարդերու թափորը, որ իր անգիտութեանը մէջէն իսկ քալեց իր հե ի հե ընթացքը գէպի այդ վախճանին, իր բաժանումներուն կը վերածուի հիմա, կազմելով խումբերը հասկացողութեան իմացումին, հոգ չէ թէ այդ դասերը համախումբ պիտի մանեն ներս ճակատագրի դարպասին երախէն, նոր աշխարհի իրենց բաժինին խառնուելու ամանորեան հանդիսաւորութեան մը մէջէն:

Երեք խումբ են այդ մարդերը, իրենց յատկանշական տարազին ներքե ծածկուած նոյն պատմուածանովը երէկուան մարգուն, որ ժամանակով միայն կը կանխէ այսօրուանը, առանց ունենալու զինք զատորոշող ուրիշ յատկանիշ ամանոր կեանքի մը զնացքին վրայ: Ատոր համար ալ հեռու կը մնանք սխալէն երբ կը վերցնենք պատկերը կին օրերու մեզի բերած կեանքին, ունենալու համար անսխալ կազապարը այսօրուան խումբերուն, վաւերական՝ հինին կը նիքին փորձովը հաստատուած իրողութեան հանդէսին պատճառովը:

Առաջինը մեծ խումբն է ժամանակէն գուրս ապրողներուն: Անոնք մնացած են դասական տիպարը իմացական աշխարհէն հեռու ապրողներուն, իրենց անգիտութեան ստեղծած երջանկութեանը մէջ, ժամանակին մէջ՝ անկէ գուրս ապրելով շարունակ: Անոնց մտածումին սեեռումը օրուան մը միջոցի սահմանէն աւելին չէ կրցած չափել երբեք, գետնաքարը կեանքի մը անիմաստէն վեր բան մը փնտուելու համար, ու գործի մղելու իմաստի իրենց զգայարանը աւելիին ի խնդիր: Բայց անոնք ալ մարդեր են ամէնուն պէս, ու կոչուած յարգելու այդ կեանքին իմաստը իրենց վստահուածին չափ ու իրենց ոյժին ատրողութեանը մէջ: Ո՞ւր է սակայն մեղքը երբ իմաստութեան ժափուէն չող մ'իսկ չ'իյնար անոնց անխոռվ հոգիէն ներս, գէթ տառապանքի մը սփոփանքը կաթեցնելու, ու ցնցելու պահ մը այդ զանգուածը որ կը քալէ անձանօթէն՝ անծանօթին, առանց դեկու

հետքը իր անցած ճանապարհին, ու տառապելու տենչանքի մը համար, որուն լրումը կը նայի ժամանակին:

Ինչո՞ւ սակայն ան ըլլայ մեղք . ինչո՞ւ չկարգալ այդ զանգուածին հողերանութենէն այլապէս հասկցուած իմաստութեան մը երջանկութիւնը, զուրկ՝ այո՛, իմաստասիրուած խուզարկութիւններէ, բայց զուրկ նաև այդ իմաստութիւննեն ծնած առապանքին անհեթեթ պարտապրութիւններէն . . . :

Բայց ցորենի դաշտերէ չէ որ կը քաւլենք վերջապէս, որոնց մէջէն երկու կաւկաչ հաւաքելու համար եղած ըլլար ցանքը կարծես: Մարդեր է որ կը քալին նորին մեր առջևէն իրենց ամբողջական կազմով ու զիտակցութեամբ, որոնք արհամարհուած մերժումով մը նայած են իրենց քալած ուղին, ամէն ինչ փոշի տեսնելու տրամադրութեամբ հօն՝ ուր ուրիշներ վարդեր կը քաղեն և մեղուները իրենց թիւմը կը ծծեն փեթակներ պարարտացնելու համար:

Ուրեմն կա՛յ մեղքը, խարանուած՝ անոնց ճակատին, ժամանակին մէջ՝ ժամանակէն օտար ապրելու, հոգ չէ, զիտակցար կամ անզիտակցօրէն, մեղքին սակաւը հեռու է միշտ անմեղութենէն:

Ահա թէ ինչո՞ւ այս մարդերը հեռու կ'ապրին միշտ նոր տարիի մը ուրախութենէն, քանի որ տարին իրենց համար չէ բնաւ, և չունի խօսք մը անոնց հասցէին նոր կամ հին, ուրախ կամ տիսուր Աւելին, մահը, որ պէտք է զայ, ամէնէն աւելի ար զանգուածին առջև կը դողայ, կը արկարանայ հոս իր վարդէն, կը թեթենայ իր սարսափէն, ու կը տարսուի մինչեւ իսկ պարտութեան մը մասին խորհելու գէթ անգամ մը, վասնզի կա՞յ աւելի զօրաւոր զէնք մահուան գէմ, քան անձտնաչ անցնիլը անոր առջևէն . . . :

Ու ժամանակը կը ծալլուի այդ խումբին վրայ, երկինքին երեսին խաղացող ամպի մը պէս: Ուրիշներ նոր Տարի թող անուանեն այդ ծալքը, ի՞նչ փոյթ, հեղնուած է այդ ժամանակը իրմէ խուսափած զանգուածին զօրութենէն, որ պատառ մը չկրցաւ փրցնել անկէ իր հոգիին բողիկը փաթաթելու հօն, ու զայն ի՞ր ընելու յաղթանակի մը փառքով: Կը մանէ այդ սերունդը իր նոր տարիէն ներս, առանց կը լուելու, յաղթելու կամ յաղթուելու: Վատանուած ժամանակին մէջ ապրողներուն: Միջին զանգուածն է այս երկու ծալքերուն: Արձանագրութիւնները կը լուեն այդ մասին:

Տողանցքէն կը զատուի երկրորդ խումբը ժամանակին մէջ ապրողներուն: Միջին զանգուածն է այս երկու ծալքերուն: Կը արբուած՝ երկու պոչերէն, բայց կայ իրանը զիտակցութեան: Նոր Տարին աւելի վստահ կը մօտենայ անոնց: Նաև՝ յարգանքով: Այս խումբը կը ճանչնայ ժամանակը, թէև չի կրնար նայիլ անկէ զուրս: Ունի իր ձայնը փակելէ առաջ նոր տարին, ու իր անցած ճամբանները անապատներու մէջ չեն շինուած ապուշ արեի մը հրիփումին տակ մեռնելու համար: Հոն յարգուած է մահը, վասնզի մարդիկ զիտան չափել անոր սահմանները հոն մտնելէ առաջ: Հոն կայ սերունդ մը իր բրոձրագոյն զգայութիւններուն զիտակցութեանը մէջ ապրող: որ կը խօսի, կը խօրհի ու կը տառապի: Երջանկութիւնը, իր վերլուծումին մէջ, առկէ աւելին չի պարունակեր արդէն: Մնացածը երազներու աշխարհին կը կապուի, ու չի կրնար փրթիլ անկէ:

Ուրեմն, պէտք չէ վախնալ անոնց մօտենալէ: Ընդհակառակը պէտք է ջանալ ապրիլ անոնց մէջ, անոնց հետո ու անոնց պէս: Ժամանակի աւելի անոնց մէ: անոր համար չուտ կը փախի: Բայց հոսրուէններն ալ հաշուուած են, ու կը ծանրացնեն զանոնք մարդիկ՝ արգիլելու համար արագութիւնը անոնց խուսափումին:

Ժամանակի նոր տարին իր հաշուեյարդարը գմուար կ'ընէ հոն, քանի որ մահէն վեր գործեր կան կատարուած իրենց տէրերուն ետեւէն նայող: Փոխուած է հոսժամանակին գէմ գարձած զէնքին բնոյթը, բայց ասպետական է ան, տոկուն ու անխոցելի, ուղղուած՝ մահուան կուրծքէն ներս, հոգ չէ թէ հեռու անոր սիրտէն:

Այս խումբը ապրա՞ծ է իր ժամանակը, կամ ժամանակ մը գէթ, իր փառքին անունովը յատկանշուած:

Մահուան նոր տարին քիչ բան կը տանի անոնցմէ: Արձանագրութիւնները կը մեան անաղարտ:

Ժամանակէն վեր ապրողներու խումբը երրորդ դասակարգն է ընդհանուր զանգուածին: Քիչեր կը մտնեն այս թիւէն ներս,

որովհետև մեծ է պահանջուած արժանիքը .
ու արժանաւորները բացառութիւններու
մաս կը կազմեն միշտ :

Բարձրագոյն հայեցողութիւններու ու-
լորտին մէջ կ'ապրին անոնք, զրեթէ կը-
արրուած երկիրէն, աւելի մօտ երկինքնե-
րուն : Իրենց արժանիքին մեծութեանը
համար ամէնէն դժբախտներն են ասոնք
հաւանաբար, ժամանակէն վեր՝ բայց անոր
ճնշումին տակ ապրիրու հարկադրութեան
պատճառով : Անոնց մէջ հոգիին խորհուրդը
կը խառնուի միտքի զգայարանքին՝ հրաշա-
լին առջե բացուելու համար : Աւ փառա-
սիրութիւններ կը մահանան հոն, որովհե-
տե ճղճիմ են ու թունաւոր :

Մի՛ մօտինաք անոնց, մեզի սովորա-
կան արժէքներու չափանիչովը զիտելու
այդ նոր աշխարհին ձգուամիները : Ենթի
թանձրութենէն պարպուած ու իմանալի
սահմաններու մէջ խարսխուած մարդեր են
անոնք . Իրենց արժանիքը չինած յաճախ
մեր արժէքներուն մերժումին թափովն ու
քաջութեամբը : Կրնան հատորներով չքալել
անոնք պատմութեան մէջէն, ոչ ալ խառ-
նուիլ զանգուածներուն՝ ընկերային կար-
գերու իշխելու համար : Վասնզի հմտու-
թիւնն ու զարգացումը իմաստութիւն չէ
անպատճառ, ոչ ալ գպրցներէ պէտք է
զան, թուղթի կոռիր մը ետին արժանիք
կարգալու համար :

Անոնք տեսած ըլլան այդ կարծեցեալ
արժանիքները կամ ոչ, վեր են միշտ ա-
նոնցմէ, ու կ'ապրին հոն՝ ոչ թէ արհա-
մարհած ըլլալու համար գարինները, այլ
զանոնք ճանչնալու մեզքէն խուսափելու
համար :

Փամանակը պատկառանքով կ'անցնի
անոնց քովէն : Բայց անոնք սստումով
կ'անցնին անոր վրայէն, դարերը սեղմելով
ակնթարթներու բաժակին մէջ : Վասնզի
հոս տարիններով չէ որ կը չափուի ըլլալիք
գործին տարողութիւնը . Թեաց որ մեզքին
ահագնութիւնը կրնայ պառկիլ տարիններու
երկայնքին վրայ :

Հոս՝ նոր տարիի հաշիւնները կը լուին :
Ամէն ինչ գուրս է անկէ :

Երուսաղէմ

Պ. Վ. ՄԻՆԱԼՈՅԱՆ

ԲԱՆԻՆ ՄԱՐԴԵՂՈՒԹԻՒՆԸ

ԱՏՈՒԳՈՒԹԻՒՆ Է

"ԵԽ ՇԽՆԿ ՄԱՐԴԵՂՈՒԹԻՒՆ ԵՎ ԵԽ"

Աստուծոյ Բանը, Խոսքը, մարմին առաւ,
մարգացաւ :

Քիսասանէական ընդհանուր եկեղեցին
Աստուածայայանութիւն ու մեծ և սքանչելի
խորհուրդին չուրջ կը հաւաքէ նորէն մար-
դոց մտածումները, անոնց հոգիններուն առ-
ջե բանալու համար աստուածային Խոսքին
հրաշքը, որ սրնակեաց ի մեկ զ :

Արդարեւ, խօսքը որ մարդկային սեռը
յատկանչող կարողութիւն մըն է, մտածու-
մին արտաքին զգեստն է, մաքին ու խոր-
հուրդին հարազատ արտայայսութիւնը :
Խօսքը կը ծառայէ խորհուրդին, կ'օգնէ ա-
նոր, ինքզինք ըմբռնելու, և յետոյ արտա-
յայտելու . մտածումով կը ճանչնանք իրա-
կանութիւնը, և խօսքով կ'արտայայտենք
այդ ճանաչումը, այնպէս որ, մարդ նախ
կը խորհի իր խօսքը, և ապա կը խօսի իր
խորհուրդը : Խորհուրդը, այս ըմբռնումով,
կը զառնայ հայելին իրականութեան, իսկ
խօսքը՝ հայելին՝ մտածումին, խորհուրդին :
Առանց խորհուրդի չկայ խօսք, ու նաև ա-
ռանց խօսքի՝ խորհուրդ :

Խորհուրդը՝ մտածումը՝ կարելիութիւնն
է ի զօրութեան եղած խօսքին, խակ խօս-
քը՝ կատարումն է խորհուրդին, որ կը թան-
ձըրանայ, կը պատկերանայ, մարմին կ'առնէ
խօսքին մէջ : Խորհուրդ մը այն ատեն մի-
այն ծանօթ կ'ըլլայ մեզի երբ զայն արտա-
յայտենք խօսքով . ամէն անզամ որ խոր-
հուրդ մը կ'ուզենք որ ճշգուի, իր բոլոր
պարունակութիւնով, զայն կը խօսինք .
Ներքին խօսք մըն է ան . չէինք կրնար խօսիլ
մեր խորհուրդը առանց խորհելու մեր խօս-
քը . կը խօսինք՝ ներքնապէս մտածելով, ու
կը մտածենք՝ ներքնապէս խօսելով : Ու ներ-
քին այդ խօսքը ճշմարիտ չափանիշն է մար-
դուն էութեան . վասնզի խօսքը, կ'արտա-
յայտէ խօսքին ետին կեցող մարդը . ամէն
մարդ իր խօսելու կերպին մէջ կը դնէ ինք-
զինք . մարդուն խօսքը իր ըլլալու մէկ
կերպն է : Ու մարդ մը այնքան իրական ու
ճշմարիտ մարդ է որքան իր խօսքը թափան-
ցած է ցոլքովն այն խօսքին, որ Աստուծոյ